

50 տարի, անխոնջ Հայ լեզուի եւ մտքի այս մշակը, ուսուցչական ասպարէզին քովն ի վեր, աշխատակցած է բազմաթիւ Հայ թերթերու եւ հանդէսներու, ստորագրելով հարիւրաւոր բանասիրական եւ լեզուաբանական յօդուածներ: Հրատարակուած կոթողական իր աշխատանքներէն զատ, տակաւին լոյս չտեսած՝ կան պատկառելի եւ հիացմունքի արժանի աշխատանքներ որոնցմէ նշանաւոր է Հայ Լեզուի Լիակատար Քերականութիւնը, որուն համար կ'ըսուի թէ ամբողջ համաշխարհային լեզուաբանական գրականութեան մէջ եզակի գործ մըն է: Հայաստանի Պետ-Հրատէն լոյս տեսնելու պատրաստ վիճակի մէջ են Պատմութիւն Հայ Գաղթականութեան եւ Հայոց Պատմութիւնը Հիւսուած Հնդհանուր Պատմութեան, ինչպէս նաեւ տասնեակ մը մեծ ու փոքր ուրիշ երկասիրութիւններ:

Մեր ամբողջ մատենագրութեան մէջ քանակի եւ որակի տեսակէտէն բացառիկ շահեկանութիւն մը ներկայացնող այս ազնիւ հայորդիին գործն ու յիշատակը յարգանք եւ պատկառանք կը ներշնչէ միայն: Հ. Աճառեան, իր աշխատասեղանին առջեւ, Հայ մշակոյթին համար պատարագուող մարտիրոս մըն է: Խունկ եւ արցունք իր յիշատակին ու հանգիստ իր յոգնատանջ մարմնին:

ՄԱՀ՝ ՏԻՐԱՀԱՅՐ ԻՎԱՆ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ

Խորունկ ցաւով կը տեղեկանանք թէ Պաղտատի մէջ, ժերունագարդ տարիքին, իր մահկանացուն կնքած է, Ս. Սթոռոյս Միաբան եւ Ֆիլատէլֆիոյ հոգեւոր հովիւ, Հոգ. Տ. Թորգոմ Վրդ. Մանուկեանի հայրը՝ Իվան Մանուկեան:

Այս տխուր առիթով, Սիրոն յանուն Գեր. Տեղապահ Սրբազան Հօր եւ բովանդակ Միաբանութեան, իր վշտակցութիւնը կը յայտնէ Հոգ. Տ. Թորգոմ Վրդ.ին իր այս ցաւալի կորուստին համար, աղօթելով որ Ամենակալը նրանելի արդարներուն հետը դասելով՝ լոյսնուր մէջ հանգնեցնէ հանգուցեալի հոգին եւ իր շնորհալի զաւակներուն պարգեւէ Ս. Հոգիին մխիթարութիւնը:

«Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»:

ՎԱՍՆ ԲԱՐԳԱՒԱՃՄԱՆ “ՍԻՈՆ”Ի

Այնճառէն, Արժ. Տ. Վահան Քն. Քենթրեան վասն բարգաւաճման «Սիոն»ի կը նուիրէ 275 ֆիլս:

Գալիֆորնիայէն, Մեծ. Տիար Ե. Թելալեան վասն բարգաւաճման «Սիոն»ի կը նուիրէ 350 ֆիլս:

Կը յայտնենք մեր ջերմագին ճնորհակալութիւնները յարգելի նուիրատուներուն:

Վարչութիւն «Սիոն»ի

صدرها - بطريق كبة الارمن الارثوذكس مدير المطبعة - الآب زاوین شینیان تطبع في مطبعة دير الارمن - القدس

العدد ٥

مايو ١٩٥٣

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.

Editor - Father Zaven Chinchinian. Armenian Convent, Jerusalem.

Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.